

4942

# ՇՈՂԱԿԱՐԾ

ՀԱՅԵՐԵՆ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ

ՊԱՏՎԵՐԱԶԱՐԴ


Բ. ՏԱՐԻ

ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԻ

ԿԱԶՄԵՑ

Հ. Հ. ՈՍԿԵԱՆ

ՄԽՈՒԹ. ՈՒԽՈՑԵՆ



ՎԻԵՆՆԱ

1931

491-99-8

Դ-48

2010

491-99-8  
n-48

493

# ՇՈՂԱԿԱԼԹ

ՀԱՅԵՐԵՆ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

Բ. ՏԱՐԻ

ԽԱԽԱԿՈՂԹԱՐԱՆԻ

ԿԱԶՄԵՑ

Հ. Հ. ՈՍԿԵԱՆ

ՄԻՒԽԻ, ՈՒԽՈՑԻ




ՎԻԵՆԱ

1931

2002

1

68763 - 6d. 2.




Յիսուս կը սիրէ բարի մանուկները :



130 6-81

Ա ա Բ բ Գ գ Դ դ Ե ե Զ զ  
 Է է Ը ը Թ թ Փ փ Ւ ւ Լ լ  
 Խ խ Ծ ծ Ա կ Հ հ Ձ ձ Ղ ղ  
 Ծ ծ Մ մ Յ յ Ն ն Շ շ Ո ո  
 Չ չ Պ պ Ջ ջ Ռ ր Վ վ  
 Ց ց Ր ր Ց ց Ի ի Փ փ Ք ք  
 Ե ւ Ե ւ Օ օ Փ փ:  
 Ու ու

Գարուն, Աշուն, Տուն, Ուր:  
 Ճառայ, Արայ, Կերայ, Տեսայ:  
 Սենեակ, Սարեակ, Վառեակ, Վեցեակ:  
 Անկին, Հերին, Պատմոթին, Գիւղ:  
 Զինուր, Աղուր, Աստուած, Վառուած  
 Պարոյր, Սամոյր, Բոյր, Ծոյլ, Թոյլ:  
 Արծիւ, Հաղիւ, Թիւ, Ծիւծիւ:  
 Կծիկ, Կղակ, Շտկել, Կմկմալ:  
 Ստէպ, Անար, Շնորհը, Շտեմարան:





Տե՛ս Մարտին ձիւնծաղիկ,  
Ապրիլին մանուշակ,  
Մայիսին սիրուն վարդ,  
Պարտէզին կ'ըլլան զարդ՝  
Բոյրերով անուշակ  
Եւ գոյնով գեղեցիկ։

Դարուն է, զարուն, ծաղիկ ու հոտ ամէն տեղ։  
Ամառ է, ամառ, ցորենն ու զարին արտերն  
Են ծածկեր։  
Աշուն է, աշուն, պտուղ եւ տերեւ չորս դին։  
Զմեռ է, ձիւնը բաթիլ բաթիլ գետին կ'իջնէ։

### Ի՞նչպէս է։

Գարունը զուարթ է,  
Աշունը թախծալից։  
Ամառը տաք ու տապ,  
Զմեռը սառ ու պաղ։  
Քամին անհաճոյ է,  
Զեփիւռը հաճոյական։  
Տեղատարափը վնասակար,  
Թօնը օդտակար։  
Կարկուտը աղետաբեր,  
Ցօղը կազդուրիչ։  
Խօսիլն արծաթ է,  
Լոելը՝ ոսկի։





Դէպի մւր:

Դէպի մւր ժիր մեղու.

— Դէպի դաշտ քիչ հեռու,  
ծծելու ծաղկին հիւթ,  
Որ ճարեմ մեղրիս նիւթ:

Դէպի մւր քաջ մրջիւն.

— Դէպի այն խոր անկիւն,  
Որ գտնեմ ինձ համար  
Աբրակուր եւ պաշար:

Դէպի մւր իմ մանուկ,

Դէպի խանդ, զի՞րկ փափուկ.

— Դէպի մեր դպրատուն,

Ըլլալու մարդ զիտուն:

Երկու դասընկերները:

Ա.

Վահրամ եւ Հրանդ իրարու դասընկեր  
էին: Վահրամ փութաջան էր, իսկ Հրանդ՝  
ծոյլ եւ խաղամոլ:

Գարնանային գեղեցիկ առաւօտ էր:  
Արեւն արդէն իր ճառագայթները սփռած էր  
երկրի վրայ: Դպրոց երթալու ժամն ալեկած:  
Վահրամ գրքերը ծրարած դպրոց կը դիմէր  
ուրախ զուարթ: Ճամբան Հրանդ անոր հան-  
դիպեցաւ ու ըստ. Եկուր, երթանք, դաշ-  
տերը շրջագայինք: Խնչ պիտի ըլլայ դպրոցը:  
Զմեռն արդէն բաւական սորվեցանք եւ մեր  
զլուխը ուռեցուցինք: Նայէ օդն ալ ի՞նչ գե-  
ղեցիկ է եւ հրապուրիչ:

Վահրամ պատասխանեց. Ոչ, դուն ալ  
ինձի հետ դպրոց գալու ես: Ներուած չէ  
առանց բաւարար պատճառի բացակայիլ:  
Հրանդ անոր խօսքին չանսաց եւ սուրաց դաշ-  
տերը: Իսկ Վահրամ դպրոց գնաց: Իր փու-  
թաջանութեամբը դպրոցին առաջին աշա-  
կերտն եղաւ: Ետքէն յաջողութեամբ աւար-  
տեց իր դպրոցական ընթացքը, եւ վեց տարի  
վերջ, նոյն դպրոցին տնօրէն ընտրուեցաւ:

Տաս տարի յետոյ, ձմբան մշուշոտ օր մը,  
նոյն դպրոցին դրան զանգակն աղքատ մը  
հնչեցուց: Գիտէք, ով էր այդ աղքատը—մեր  
ծոյլ Հրանդը: Դռնապանը դուռը բացաւ եւ  
ներս առաւ զինքը: Հրանդ անգործ էր եւ  
անօթոթենէ սոված: Ուզեց տեսնել տնօ-  
րէնը, որ շուտով կանչուեցաւ: Տնօրէնը՝ Պարոն  
Վահրամ եկաւ: Հրանդ խօսեցաւ անոր պա-  
ղատագին. Պարոն, ըստ, խղճացէք վրաս  
ու գործ տուէք հացիկս ձարելու համար:  
Եթէ կը հաճիք դպրոցին աւելածուն ըրէք  
զիս: Վահրամ ճանչցած էր իր ծոյլ ըն-  
կերը. Ոչ, այդ չըլլար, ըստ ան, երկու  
ընկեր, մեկը դպրոցին տնօրէնը եւ միւսը  
ծառան, այդ անհնար է: Նս քեզի ուրիշ  
գործ մը պիտի փնտում: Բայց ըսէ, զիս  
ճանչցար: Հրանդ պիշ պիշ նայեցաւ անոր  
երեսը, ճանչցաւ զինքը ու սկսաւ յուզումէն  
հեծկտալ: Կուզէր սորվիլ, բայց աւաղ, այլ  
եւս շատ ուշ էր:

## ՀԵՇ ջան լուսին:

|                          |                         |
|--------------------------|-------------------------|
| Լուսինն ելաւ այն լեռնէն, | ՀԵՇ ջան լուսին,         |
| Ներան բարձր կատարէն.     | Կարմիր լուսին,          |
| Կլոր-կարմիր երեսով       | Մեռնիմ արծաթ            |
| Աշխարհն ըրաւ լոյսի ծով:  | Քու երեսին:             |
| ՀԵՇ ջան լուսին,          | Բայց ամպերն ահագին      |
| Վաշի քու լոյսին          | Նախանձեցան լուսնակին    |
| Մեռնիմ կլոր              | Երկինք եկան կապուտակ    |
| Քու երեսին:              | Լուսինն առին իրենց տակ: |
| Խաւարն խկոյն չքացաւ.     | ՀԵՇ ջան լուսին,         |
| Աւ գետինը չկեցաւ.        | Խաւար լուսին,           |
| Լուսնի լոյսէն հալածուած  | Կարօտ եղանք             |
| Խոր ձորերուն մէջ մնաց:   | Մենք քու լոյսին:        |

## Կառախումբը:

|                          |                            |
|--------------------------|----------------------------|
| Դա՞-զա՞-դօ՞-զէ՞,         | Կու զայ արագ համարձակ.     |
| Դա՞-զա՞-դօ՞-զէ՞,         | Ծամբան հարթ է լսյնարձակ.   |
| Փըշ, Փըշ, Փըշ.           | Սար ու ձորեր ձայն կու տան, |
| Փու, Փու, Փու.           | Երբոր կ'անցնի մեքենան.     |
| Դղըդալէն ինքն ահա        | Ի՞նչ ծուխ ու բոց           |
| Կառախումբն է որ կու զայ. | Ի՞նչ դղըդոց                |
| Ու կը Փըշայ,             | Հով ու փոշե,               |
| Կը ՓըշՓըշայ,             | Փըշր, Փըշր, Փըշր,          |
| Կը հեւայ:                | Վըշ, Վ, Վ, Վ               |
|                          | Ու ու ու ու :              |

## Ո՞վ է տէրը:



Վարդենիկ զիրք մը գտաւ փողցին մէջ: Դրբին վրայ զլուած էր. «Արուսեակ»: Ուրեմն մեր Արուսեակն է կորսնցուցեր ասիկա, մտածեց ինքնիրեն վարդենիկը, եւ յետոյ մաքին մջէն ըսաւ. Է՛հ, կորսնցուցեր է, ուրեմն ինքն է յանցաւորը: Եթէ ես զայն չգտնէի, միեւնոյն է,  
ուրիշը պիտի գտնէր: Այս զիրքն ինձի պէտք է:  
Եւ միւս օրը վարդենիկ զիրքը դպրոց տարաւ:  
— Ո՞ր տեղէն է այս զիրքը, հալցուց ուսուցիչը:  
— Թուայ զայն:  
— Ինչո՞ւ չտուիր Արուսեակին:  
— Զէ՞ որ ես փողցին մէջ գտայ զայն, բարձրաձայն պատախանեց վարդենիկը, վախնալով որ զնիքը դող՝ անուանեն:  
Այն ատեն գարձաւ ուսուցիչն ամբողջ զասարանին. Իսկ գուք ի՞նչ կը կարծէք, տղաք, որո՞ւն կը պատկանէր այս զիրքը, եթէ ինկած ըլլար ո՛չ թէ փողցը, այլ մեր պատշգամը:  
— Արուսեակին, պատախանեցին բոլորը միաբերան:  
— Իսկ եթէ այս զիրքը գտած ըլլամ իմ սենեակս, որո՞ւն կը լլայ այն:  
— Արուսեակին:  
— Քանի որ այդպէս է, վարդենիկ, վերցուր զիրքը, եւ ըսէ թէ որո՞ւն զիրքը քու քովդ է:

— Արուսեակինը:  
— Այն ատեն տար եւ տիրոջը յանձնէ:  
Վարդենիկ հնազանդեցաւ եւ զիրքը յանձնեց Արուսեակին:

## Ժիրայրին օդանաւը:

Այդ օրը Ժիրայր շատ ուրախ էր: Իր հայրը շուկայէն իրեն գեղեցիկ օդանաւ մը գնած էր: Ի՞նչքան պիտի զուարձանար անով: Անմիջապէս պարտէզ վաղեց հոն փորձելու համար իր նոր խաղալիկը:

Տեսնենք ինչպէս կը թռչի օդանաւը — Գր՝ ո.ո. . . աշա կը սկսի թռչել: Կը բարձրանայ, կը բարձրանայ: Կարծես թէ Ճերմակ մեծ թիթեռնիկ մը եղած ըլլայ:

Ժիրայր՝ քիթը վեր տնկած կը դիտէ օդանաւը, որ հիմայ ծառէն ալ բարձր է:

Ա՛հ ի՞նչքան կը բարձրանայ: Բայց չըլլայ թէ շատ հեռուն երթայ: Ոչ: Ահաւասիկ ան կիծնէ: Ժիրայր կը վազէ մինչեւ պարտէզին միւս ծայրը, եւ ձեռքերը կ'երկարէ զայն բոնելու:

Բայց աշա քամին կը փչէ եւ զայն դրացիին բակը կը ձգէ: Է՛հ, պատը շատ բարձր չէ: Ժիրայր կատուի մը պէս կը մազցի պատին վրայ, եւ զրացիին բակը կիծնէ:


Կին մը, որ պատին տակ նատած էր, վեր կը ցատկէ եւ կը նայի: Վախցած էր:

— Ո՞վ զքեղ արտօնեց իմ տունս ու բակս մտնելու: Ժիրայր մինչեւ ականջին ծայրերը կը կարմիի ու կըսէ. Եկայ օդանաւս առնելու:

— Ի՞նչպէս կու զաս քու օդանաւդ առնել. չե՞ս

զիտեր, որ ուրիշն տունն ու բակն առանց թշյլ արուելու  
չէ կարելի մտնել:

Ժիրայր հասկցաւ, որ գէշ ըրած էր: Խակոյն ներում  
խնդրեց, եւ օդանաւն առնելով հեռացաւ:



### Ծոյլ տղան:

Ո՞՛չ, ի՞նչ օդ, ի՞նչ սիրուն.

Այս օդին դպրատուն.

Ո՞չ, չոլլար, չունի համ,

Դիտցածս ալ կը մոռնամ:

Հնա, անկիւն, կեցիր լուռ  
Սանկ, կեցյես, բարեւ տուր.

Ծիշդ այսպէս թաթիկ վեր,  
Թէ ոչ՝ ծեծ. չես ուզեր:

Բայց երկայն են օրեր,  
Չանձրանալ չեմ ուզեր,  
Ի՞նչ ընեմ. Հնա, հնա շուն,  
Ծուլութիւն կը նես դուն:

Կը հաջես, սորվելու  
Միաք չունիս, ի՞նչ, ծոյլ դու,  
“ծոյլին միշտ պատուհաս”  
Խօսքը դուն կը մոռնամ:

Տարեկից քեզ շներ

Ի՞նչ բաներ չեն զիտեր,

Հող ու որս, պար ու խաղ

Են իրենց հացն ու աղ:

Բայց ո՞վ է: Եւ ահա

Հօրը ձայն կ'որոտայ,

“Պատուհաս միշտ ծոյլին”:

Պատժի չես արժանի:

### Ծուռ-Դղումը:

Ա.

Ի՞նչ փշեց, ի՞նչ չփշեց ծուռ-Դղումին խելքին,  
Ելաւ գաւաղանն առաւ ծուռ մեջքին դրաւ, ու ճամբայ  
ինկաւ ընկցյա գողնալու: Շատ գնաց թէ քիչ, ատիկա  
միայն ինքը զիտէ. միայն թէ ճամբան պատահեցաւ  
Մողին:

Մողին հարցուց. — ծուռ-Դղում, ո՞ւր կ'երթաս:

— ծուռս, ճամբու տակն իյնաս, չես կրնար քեռի  
ըսել, պատասխանեց Դղումը բարկացած:

— Ա՛, քեռի, ատ ո՞ւր կ'երթաս, նորէն հարցուց  
Մողին:

— Ընկցյա գողնալու, պատասխանեց Դղումը:

— Է՛, եկուր երկու ըլլանք, ըսաւ Մողին:

ծուռ-Դղումը համաձայնեցաւ, ու անոնք միասին  
շարունակեցին ճամբան:

Բ.

Շատ գային թէ քիչ, ծուռ Դղումն ու Մողին զիտեն,  
միայն թէ ճամբան պատահեցաւ Աքլորին:

— ծուռ-Դղում, ատ ո՞ւր կ'երթաս, հարցուց  
Աքլորը:

— ծուռս, ճամբու տակն իյնաս, բարկացաւ Դղումը,  
քեռի չեմ կրնար ըսել:

— Քեռի, ատ ո՞ւր կ'երթաս, կրինեց Աքլորը:

— Ընկցյա գողնալու, պատասխանեց Դղումը:

— է՛, երկու մի ըլլաք, երեք ըլլանք, առաջարկեց  
Աքլորը:

Դդումն ու Մողին համաձայնեցան, եւ երեքը միասին  
շարունակեցին ճամբան:

Գ.

Շատ գային թէ քիչ, ատիկա Դդումը, Մողին եւ  
Աքլորը զիտեն. միայն թէ ճամբան հանդիպեցան չերիւնին:

— ծուռ-Դդում, ատ ո՞ւր կ'երթաս, հարցուց չե-  
րիւնը:

— ծուռիս, ճամբու տակն իյնաս. չարացաւ Դդումը,  
քեռի չերի կոնար ըսել:

— Ա՛, քեռի, ատ ո՞ւր կ'երթաս, հարցուց չերիւնը:

— Ընկոյզ գողնալու, պատասխանեց Դդումը:

— Է՛, երեք մի ըլլաք, չորս ըլլանք, խնդրեց  
չերիւնը:

Դդումը, Մողին, Աքլորը համաձայնեցան, եւ չորսը  
միասին շարունակեցին ճամբան:

Դ.

Հասան անոնք պառաւի մը տունը: Դդումը կեցուց  
Մողին տանիքը, Աքլորը թաղեց կրակարանի մոխիրին  
մէջ, չերիւնն ալ ցցեց զետինը: Ինքը ուզեց ընկոյզի  
տոպրակը վերցնել: Ընկոյզը չխչխկաց: Պառաւը տեղէն  
ելաւ, ուզեց երթալ գէպի ընկոյզը, չերիւնը խօթուեցաւ  
ոտքը, գնաց որ մոխիրի մէջ ծածկուած կրակը հանէ ու  
ճրագը վառէ, Աքլորը թեւերը թափահարեց եւ մոխիրը

լեցուց պառաւին աչքերուն մէջ, Պառաւն ուզեց վեր  
նայիլ, Մողին սակայն հող թափեց բերանը: Այդ միջու-  
ցին Դդումը ընկոյզի տոպրակն առաւ եւ փախաւ: Պա-  
ռաւը չերիւնը վերցուց կօշիկները կարկաելու: Աքլորը  
մորթեց կերաւ: Մողին բռնեց եւ իր գոմը կապեց: Իսկ  
Դդումը տեսաւ որ պառաւը կը հանի իրեն, ծռեցաւ  
ինկաւ բարձր պատի վրայ, որպէս զի պառաւին ձեռքը  
չհանի, եւ այդպէս ալ ծռած մնայ:



Խոչ նիւթէ է:

Ժամացոյցը ոսկիէ է,  
Դրամը արծաթէ,  
Կաթսան պղինձէ,  
Զմելինը պողպատէ,  
Ունելին արզորէ,  
Նիզը երկաթէ,  
Գունդը կապարէ,  
Քանակը զննկէ  
Խողովակը թիթեղէ:



1306-81

## Նշենին:

Իմ աղուորիկ նշենիս,  
Դունքոյրիկն ես իմ վարդիս,  
Ծիշդ անոր պէս վարդագոյն  
Ծաղիկ ունիս շատ սիրուն:  
  
Երբ տակաւին ծառ ծաղիկ  
Չունին բողըոջ տերեւիկ,  
Կը զարդարուխ ձիւնի պէս.  
Արդէն գալնան հարսը չէս:  
Թուղիկները գուշեն քու կուտէն:

## Փոքրիկ ստահակը:

Ա.

Սուրէն է անունը:

Ո՞վ չե ճանչնար Սուրէնը:

Ինքը չէ ցանկապատին վրայ թառողն ամէն առառու,  
ամէն իրիկուն, եւ սուր կուկուլիկու կանչողը:

Ինքը չէ իր ընկերներուն կօշեկի կապերը գաղտուկ  
քակողը, կոնակի վրայ պիտակներ կախողը . . . Ես, —  
ես եմ լսելո Մկօյենց, եւ ուրիշ խեղկատակ վերտառու-  
թիւններով:

Ինքը չէ իր շարքին ամէնէն վերջ  
կեցողը ու թմբկահարը՝ ձեռքով ու  
ոտքով, զիլով ու բերնով: Ինքը չէ  
մեր հտակառը:

Է՛, Սուրէնը չէ զրապանահատը.  
Թաշկինակներ կէս դուրս հանողը. զըր-  
պանները խիճերով ծանրացնողը, խաղի



ժամանակ ոտք գնողը, շատերուն քթէն արիւն վազ-  
ցընողը . . . :

\* \* \*

Է՛հէ, դեռ ինչեր, ինչեր . . .

Ի՞նչպէս չճանչնան զինքը, որ երբեք չէ լացեր: Ինքը  
չէ ըրա մետր բարձր եւ երկու մետր գիրուկ ձիւնա-  
մարդը շինողներուն մէջէն ամէնէն առաջինն ու եռանդունը.  
ու յետոյ չէ որ վրան ալ բարձրացաւ ու — անկարելի  
բան չէ — ձիւնամարդուն զլիսուն հետ վար գլուրուողը  
ու ձիւնին տակ թաւալողը, չէ որ ինքն էր: Ու չլացաւ  
Սուրէն:

Ի՞նչպէս չճանչնային Սուրէնը, Է՛. բոլոր ընկերները,  
բոլոր քաղաքացիները կը ճանչնային զինքը:

Բ.

Մկրտութեան օրն էր: Կծու հով մը կը սուլէր,  
կծու, կծան ձմեռ եղանակին վայել: Քաղքին գետը սառեր  
էր իր ընդարձակ հունին մէջ:

Սուրէնը կրնար կենալ, կրնար տանտիկինի նման  
տիտիկ ընել, մինչ անդին աղէկ սառ կապեր է գետը:

Սուրէն, անպիտան մանչ, ո՞ւր կ'երթաս, անառակ  
Սուրէն . . . :

Մօրը ձայնը չէր հասած Սուրէնին ականջին. ան  
թռած էր դէպի սառ գետը: Աւելի փութաջաններ —  
քան որ ինքը — արդէն զրաւեր էին լաւագոյն մասը  
սառնարանին: Տասը հողի էին անոնք. ինքը որքա՞ն ետ  
էր մնացեր:

Ու խաղը սկսեր էր նոր ոգեւորութեամբ։ Փոքրիկ-  
ներու կառախումբը — Սուրբն ալ անոր մեջ —  
շարան շարան, ետեւէ ետեւ, արագ արագ ժամ մը  
ամբողջ սուրացեր եւ պացեր էր փայլուն սառի վրայէն։

Հուրլա՛ Սուրբնը...

Սուրբն էր առաջին մըցանիշ շահողը։  
Կրկի՞ն, կրկի՞ն, ձայներ ամէն կողմէն, վերստի՞ն։  
Ու շըջանակը վերսկսեր էր աւելի թափով, աւելի  
խանդով։

\* \* \*

Ինկողը պէտք էր քաշուիլ։  
Ինկողը...։

Բռախի, ճըւմբ... ու փախչող փախչողի... ինկողն  
ինկած էր ջուրին մեջ։

Օգնութիւն, օգնութիւն, բայց որո՞ւն կըսես։ Եւ  
ահա երկրորդ ճողվիւն մըն ալ...։

Բազմութիւնն իսկոյն հաւաքուեր, խոնուեր էր  
գետակը։ Ոչ ոք համարձակեր էր նետուիլ մարդակուլ  
սառ գետին մեջ, ու որո՞ւն դժբախտ զոհերը։ Ամէնէն  
քաջերն եկեր էին սառի վրայ, ու երկար ձողերով  
սկսեր էին պրատել ջուրին յատակը։

Բայց ի զո՞ւր։

\* \* \*

Սակայն ահա անդին ջուրի մակերեսէն վեր բարձ-  
րացեր էին երկու դլուխ, յետոյ երկու իրան, մէկը  
միւսին յեցած։

Սուրբէնը, Սուրբէնը...

Եւ ազատարար ձողերն երկնցան փոքրիկ դիւցազնին,  
որ փաթթուելով անոնց՝ ցամաք հանուեցաւ իր փոքրիկ  
ընկերը կոնակին։


Լեցցէ՛ Սուրբնը... քաջ տղան, կեցցէ՛, կեցցէ՛։ Եւ  
ի՞նչպէս չձանչնան զինքը հիմայ. քաղքին մեջ ուսրն-  
դանութ պտացնելին ու քաղաքապետէն շքանշան ու  
քանակ մը նուեր ստանալէ ետքը, զայն անմիջապէս տարեր  
յանձներ էր իր մայրիկին։

Է՛, ի՞նչպէս չձանչնան...։

## Այսպէս ըրի։

Փարիզի բուսաբանական պարտէզի մը տնօրէնն իր  
պարզամիտ սպասաւորին յանձնեց երկու թուզ, զանոնք  
բնապատում Պիւֆֆոնին տանելու համար։ Թուզէրը շատ  
զեղեցիկ էին եւ հազուագիւտ ծամբան ծառան անոնց  
նայեցաւ, նայեցաւ եւ մէկ հատը համով կերաւ։  
Յետոյ գիտունին քովը զնաց։

Պիւֆֆոն գիտնալով կանխաւ, որ իրեն երկու թուզ  
պիսի զրկուեր, հարցուց ծառային։ Միւս թուզն մնու-  
է, երկու հատ պիսի ըլլային։ ծառան անկեղծօրէն խոս-  
տովանեցաւ իր յանցանքը։ Պիւֆֆոն բարկացաւ եւ պո-  
ռաց. Անպիտան, այս գեղեցիկ թուզէրէն մէկը կերա՞ր։  
Ի՞նչպէս ըրիր։ Սպասաւորը մնացած մէկալ թուզն ալ  
բերսանը տարաւ եւ ըստաւ. Այսպէս ըրի։



### Ճիծեռնակին:

Դուն կապուտակ ծովով եկուր,  
Թեթեւ թեթեւ թեւով եկուր,  
ծովի փրփուր լանջով եկուր,  
Դարնան երգով, կանչով եկուր:

Մեւիկ սեւիկ աշուկ ունիս,  
Մկրաստաձեւ պոչիկ ունիս,  
ծովի փրփուր լանջով եկուր,  
Դարնան շնչով, կանչով եկուր:

Ճիծեռնակով գարունն կու գայ,  
Անճիծեռնակ գարուն չիայ.

Ծովի փրփուր լանջով եկուր,  
Դարնան շնչով, կանչով եկուր:

Եկուր, եկուր սիրուն ծիծեռ,  
Եկուր, եկուր, գարուն գուն բեր:

### Լեզուդ կը կտրեմ:

Բաբգէն դէշ սովորութիւն ունէր. ստէպ լեզուն  
դուրս կը հանէր: Հայրիկն անոր ըսաւ. Գիտնաս, եթէ  
անդամ մըն ալ լեզուդ դուրս հանես, հատու դանակով  
զայն կը կտրեմ անխնայ: Հայրիկին սպառնալեքը Բաբ-  
գէնին վըայ խորապէս աղգեց:

Օր մը Բաբգէն հիւանդացաւ: Բժիշկը կանչուեցաւ,  
որ եկաւ քննեց անոր կուրծքը, եւ յետոյ հրամացեց  
լեզուն հանել: Բաբգէն չանաց եւ շրթունքները զրաւոր  
մը պրկեց, որպէս զի բժիշկն ալ անկարող ըլլայ զանոնք  
բանալու: Բժիշկը վերատին հրամանը կրկնեց: Այն ատեն  
Բաբգէն ըսաւ. Լեզուս չեմ հաներ. Հայրիկս զայն պիտի  
կտրէ: Հայրիկը որ հոն ներկայ էր, ժպտեցաւ ու ըսաւ.  
Միամիտ տղայ, ես լեզուն բերնէն անքաղաքավարու-  
թեամբ դուրս հանելն արգելած եմ:

## Խաղողի ողկոյզը:

Հնտանիքին մայրը պարտէղ մտնեւ-  
լով՝ խաղողի նորահաս երախայրիք  
ողկոյզը տեսաւ: Քնքօրէն զայն որ-  
թատունկէն բաժ-  
նեց եւ տուն բե-  
րաւ՝ տալու համար  
իր ջարուհի աղ-  
ջկան, որ պղտիկ  
եղայրը կը հոգար:



Ողկոյզը տարած ատեն մայրը  
կը մտածէր. Որքան գոհ պիտի մնայ  
աղջեկս, երբ այս նորախայծ պտուղը  
ճաշակէ: Տարաւ եւ տուաւ զայն անոր:  
Հազիւ թէ մայրը հեռացաւ, ջարուհին  
սկսաւ խորհիլ իր երեց եղօրը վրայ. Արշալոյսէն սկսած  
մինչեւ հիմայ եղայրս փայտ կը սղոցէ: Ան ինձմէ աւելի  
արժանի է այս ողկոյզին: Ակնարկ մը նետեց որորոյին, ուր  
կրտսեր եղայրը կը քնանար, եւ ասկա աճապարեց ու  
ողկոյզը անդրանիկ եղօրը մատոյց: Նղեայրը շնորհակալու-  
թեամբ առաւ զայն եւ առաջարկեց ի միասին վայել  
ողկոյզը: Քոյրը չհամաձայնեցաւ եւ վերադարձաւ տուն:

Եղայրը սկսաւ խոկալ. Որքան բարի է քոյրս եւ  
ինչքան պատառական այս մարդարտաշար ողկոյզը: Զայն  
ճաշակել կը փորձուէր, երբ միտքն ինկաւ՝ նս շուքին  
ասկ կ'աշխատիմ, մինչ անդին ամբողջ օրը հայրս արեւուն

տակ կը գործէ, անոր այս ողկոյզը հաճելի վովացուցիչ  
ովհանի ըլլայ: Առաւ ողկոյզը ու տարաւ զայն հօրը յանձնեց:  
Հայրին այս աղնիւ ուշադրութեան վրայ զգացուեցաւ:  
Շնորհակալ եմ, նատարանին վրայ զիր ողկոյզը, ըսաւ,  
ետքէն կ'ուտեմ զայն: Սակայն փորելու ատեն խորհրդա-  
ծեց. Տարւոյն առաջին ողկոյզն է այս, զայն տանիմ  
կնոջս տամ եւ անոր հետ միասին ուտենք:

Հնթրիքի ժամը հասաւ: Էրինին իր կնկան առջեւ  
դրաւ ողկոյզը: Կինը զարմացած բացազանչեց. Այս իմ  
քաղած ողկոյզը է: Պատմութիւնը մէջտեղ ելաւ: Այն  
ատեն հայրը արտասուաթոր աչքերն երկինք վերցուց եւ  
աղաղակեց. Աստուած իմ, շնորհակալ եմ քեզի, որ այս  
ողկոյզն հատիկներուն նման զմեղ իրարու քովէ քով  
բերած ես անկեղծ սիրով: Յետոյ ողկոյզը չորսի բաժնեց,  
եւ ամէն մէկուն անսնկ թուեցաւ թէ ասկէ համեղ  
ողկոյզ իրենց բերանն երբեք չէր մտած:

## Բարեկիրթ տղան:

Խորէն բարեկիրթ է: Ամէն առաւօտ կողջունէ իր  
հայրն ու մայրը եւ անոնց ձեռքերը կը համբուրէ: Երբ  
ծանօթի հանդիպի, անոր բարեւ կու տայ զլիարկը բա-  
նալով: Աթոռին վրայ նստած ատեն, երբ կը տեսնէ թէ  
ծերունի մը կամ երիցաղոյն մը կու գայ, ոտքի կ'ելլէ  
եւ անոր կ'ըսէ. Սատեցէք, ինդրեմ: Երբ կ'ուղէ որ մէկն  
իրեն օգնէ, եւ կամ իր ուղածը տայ, աղնուօրէն կը  
խնդրէ. Հաճեկիք օգնել, ինդրեմ տայիք: Եթէ մեծի մը  
հետ քայելու ելլէ, անոր՝ աջ կողմը կը թողու: Քալուածքը

Համեստ է եւ կեցուածքը վայելուչ։ Անոր բերնէն գէշ  
խօսք, սուտ, ծաղընք չ'ելլեր։ Կը սիրէ ուրիշն օգտակար  
ըլլալ։ Յօժարակամ եւ անյապաղ կը կատարէ իրմէ ու-  
զուածը։ Շատ կը սիրէ աղքատներուն, տկարներուն եւ  
հաշմանդամներուն օգնել։ Մայրիկին հետ հիւանդանոց  
կ'երթայ՝ հիւանդներուն այցելելու եւ զանոնք իր խօս-  
քերովն ու վոքրիկ նուելներով կը սփոփէ ու կը մասիթարէ։

### Տղուն աղօթքը։

Տէր իմ, աղքիւրին տուր ալեքներ բիւր,  
Ծ'նձլուկին տկար պարգեւէ փետուր,  
Պղտիկ դառնուկին բուրդ փափուկ՝ սիրուն,  
Հովանի եւ ցող ծարաւ դաշտերուն։

Տուր առողջութիւն ամէն հիւանդի,  
Մուրացկանին հաց, որուն կարօտի,  
Հէք որբուկին մէկ ապաստանարան,  
Բանտարկեալն հասցուր իր աղատութեան։

Բազմանդամ եւ լաւ ընտանիք տուր հօր,  
Որ գիտէ վախնալ քեզմէ ամէն օր,  
Իսկ ինձ պարգեւէ խելք, երջանկութիւն,  
Որ մայրիկս ըլլայ ուրախ զուարթուն։


### Աստուածամայրն եւ Յիսուս մանուկը։

Յիսուս մանուկը  
պառկած էր խանձա-  
րուրով պարուրուած։  
Անարատ կոյս Մա-  
րիամ օրօր երգելով  
կ'որորէր զինքը։ Մա-  
նուկը, ինչպէս թու-  
նիկը բունի մէջ, կը  
Ճռուողէր եւ չէր  
քնանար։ Նա կը  
խնդար հրճուանքով։  
Մըրազմն նուազը  
այնքան քաղցր էր, որ  
ան կը ձայնակցէր ու  
թաթիկներըներդաշ-  
նակ իրարու կը զար-  
նէր ու կը նայէր Մայ-  
րիկին։

Ս. Կոյս Ճրազը կը մարէ։ Քնացիր, Մանուկս,  
այլին մէջ այնքան մռայլ է եւ մութ։ Իմ սիրուն տղաս,  
քնացիր, յոգնած ես։

Բայց Մանուկը չէր քնանար։ Անուշ կը ժպտէր։  
Չքնաղ աչուկներդ փակէ, իմ հրեշտակս, ու  
սքանչելի երազներ կու գան քեզի մօտ։  
Մակայն մեղմ օրօրը ի զուր կը հնչէր։ Մանուկը  
չէր ուզեր քնանար։

Այն ատեն սուրբ Կոյս զլուխը խոնարհեցնելով ըստ



անոր. ԽՄԱՅԻ ինձի, ես յողնած եմ. եւ աչքէն շլթ մը  
արցունք իջաւ Մանուկին այտին վրայ:

Մանուկը համբուրեց մայրիկը, եւ մշկ մշկ քնացաւ:

## Սիսակ ճանձ կը սատկեցնէ:

Սերտողութեան սահմանուած ժամանակ է: Հսկիչը  
նստած է ծռասեղանին առջեւ եւ ուշի ուշով կը նայի  
աշակերտներուն: Կը նկատէ, որ դասարանին մէկ անկիւնը  
Սիսակ գլուխը ծռած՝ բանով մը կը զբաղի — սայդ  
է թէ դաս չի պատրաստեր: Հսկիչը Սիսակին կը մէր-  
ձենայ: Անիկա ճանձ մը բռնած է: Նախ մէկ ոտքին  
կէար կը կարէ, եաքէն այդ կարուած ոտքին միւս մասը  
իրանէն կ'անջատէ: Յեւոյ միւս ոտքը կ'անդամատէ: Թեւերն  
ալ մարմնին կը զստոէ: Կը բռնէ ճանձին գլուխը եւ զայն  
վլէն բաժնել կ'ուզէ: Այն ատեն հսկիչն անոր մաղերէն  
երկու հատը կը բռնէ եւ կը քաշէ: Սիսակ կը պտուայ  
ցաւէն, վեր կը նայի, կը տեսնէ հսկիչը եւ կը շեկնի,  
կը կարմրի: Հսկիչը կը խրատէ զինքը. Անասունները պէտք  
չէ չարչարել, եթէ կ'ուզես ճանձ մը ջնջել, շուտով  
զայն սատկեցուր: Գլխէդ միայն երկու մազ քաշեցի, եւ  
սակայն ի՞նչ ճիչ հանեցիր: Հապա ի՞նչ անէծք պիտի  
կարդար գլխուդ խեղճուկ ճանձը, եթէ լեզու ունենար:



## Հրանդը:

Աչքերն խաժակ, մազեր դեղին,  
Հրանդ աղօւորիկ մանչն է թաղին.  
Թէպէտ ուշիմ եւ խելացի,  
Բայց մտերիմ չէ դպրոցի.  
Ու դաշտերուն մէջ բացօթեայ  
Սերտել գտակ ստէպ երթայ:

Շէն պարտէզն է իր վարժարան,  
Թռնի գեղգեղ իր երգարան,  
Կանանչ մարգէն, վարդի թռուփէն  
Խնքնին սորվի իր այր ու բեն.  
Թերթեր ծաղկի, թելեր խոտի  
Համբէ առանց վարժապետի:

## Բարեսիրտ պատանիները:

Թուխս ամպեր երկինքը պատեցին: Տեղատարափը կը սպառնար: Քամին կը փչէր:

ծիւրած եւ աղքատ կին մը կռնակը փայտի խոշոր խուրձ մը գիւղ կ'ածապարէր: Որոտումէ, կայծակէ եւ փոթորիկէ չափազանց կը վախնար:

Հոմն աւելի գաղանացած կը սուլէր եւ անձրեւի խոշոր կաթիլներ արդէն վար կ'իջնէին:

Այդ պահուն ինքնաշարժ մը միեւնոյն ճամբուն վրայէն կը սուրար: Երեք պատանի աշակերտներ անոր մէջ նստած էին եւ ծածկը վրայ քաշելով անձրեւէն պատսպարուած: Երեքն ալ աղնիւ եւ կարեկցող սրտի տէր էին: Ինքնաշարժը կեցուցին ու պառաւը ներս հրաւիրեցին, անոր խուրձն ալ յարմար տեղ մը զետեղեցին: Խեղձ պառաւն այս անակնկալ բարեգործութեան վրայ հիացած մնաց: Մոռցաւ ամէն յոգնութիւն: Ցղու պէս սկսաւ զուարձանալ ու խայտալ: Կեանքին մէջ առաջին անդամն էր որ ինքնաշարժ կը նատէր:

Պատանիները տարին զայն իր խրձիթը եւ մեկնեցան իրենց տուները:

## Փորձը:

Չմեռ էր: Չիւնը կը տեղար բաթիլ բաթիլ, անդադրուն: Ծառերու մերկ ծիւղերը ծիւներու ծանրութեան տակ հակած էին զլսիկոր: Թուչունները քաշուած էին իրենց պատսպարանները: Ամենուրեք կը տիրէր խորին լութիւն:

Սենեակին մէջ — Ճոխօրէն կահաւորուած — աթոռի վրայ նստած էր տիկինը: Երջանիկ մայր էր: Հրձուանքով կը դիտէր իր եօթը եւ հինգ տարեկան երկու մանչ առիւծները, որոնք խանդ ու խայտանքով կը խաղային, կը խնդային: Երբեմն նոյն խակ կը կոռւէին, կը գժտէին եւ կը դիմէին մայրիկին: Երբեմն ալ յոգնած կամ այլեւս ձանձրացած կու գային իրենց գանգրամազ գլուխները պահ մը մայրիկին կուրծքին վրայ հանգչեցնելու, եւ կամ որորոցին մէջ պառկած քոյրիկին հետ խաղալու: Քոյրիկն աղջիկ մըն էր անուշիկ՝ աչքերով ծաւի, թշեկներով վարդ եւ ճակատով շուշան:

\* \* \*

Յանկարծ սենեակին դուռը կը բացուի եւ կարձամիտ սպասուհին գնչուհի մը ներս կ'առաջնորդէ: Խեղձը ողորմութիւն կը խնդրէր անշուշտ: Հարուատ տիկինը ողորմութիւն կու տայ եւ կը գոհացնէ մուրացիկը, որ երախտազիտութենէ մղուած՝ կուզէ համբուրել տիկնոջ ձեռքը: Տիկինը կը մերժէ ու կ'ըսէ. կը տեսնեմ որ երջանիկ կին չես, նաեւ երջանիկ ալ մայր չես. որովհետեւ տղայ չունիս: Առ քեզի աս իմ փոքրիկ նաշխուն աղջնակս: Գնչուհին հազիւ կը փորձէ ձեռքերը կարկառել փոքրիկ հրեշտակին, ահա երկու մանչ առիւծներն են որ կը խոյանան: կը հարուածեն անզօր թաթիկներով գնչուհին եւ կը փեանը անոր խառնակ մազերը: Մայրիկը կը տեսնէ այս զեղեցիկ տեսարանը եւ կը փութայ խնդային հանդարսեցնել իւր վեհոգի կորիւնները. Ապրիք, մանչը լուս. դուք ձեր քոյլն անկեղծ սիրով կը սիրէք: Փորձ մըն էր այս:

## Փերեղակը:

Փողցներէն կ'անցնի ան,  
Հազիւ դեռ տաս տարեկան,  
Զգեստներն են պատռտուն,  
Ոտքեր բովիկ եւ արիւն:  
  
Նիշար է, շատ ալ տկար,  
Լայն ճականն է ցրտահար,  
Այտերն են ոսկըր կաշե,  
Օրէ օր դեռ կը մաշի:  
  
Չունի հայրիկ ու մայրիկ,  
Սակայն ունի շատ կարիք.  
Չունի տուն տեղ ուր հանգչե,  
Պաղէն ձիւնէն դէմթ թաքչէ:  
  
Փողոցներէն կ'անցնի ան,  
Ամանին մէջ զանազան  
Առարկաներ պիտանի,  
Մէջքին կապած կը տանի:  
  
Ոլոր մոլոր կը շրջի,  
Ծախելու իր ինչք չնշին,  
Որ գոնէ մէկ պատառ հաց  
Մանէ իր փորն անօթցած:  
  
Կերկեր ձայնով կը պոռայ.  
Կը ծախեմ շատ առարկայ,  
Ասեղ ու թել եւ հայլ,  
Եւ կոճակներ որ փայլին:

## Գարունն եկաւ:

Գարնան շողով  
Անուշ տաղով  
Ծիծառն եկաւ կարասիտ.  
Յօղաշաղախ վարդը չքնաղ,  
Տես կը ժպտի անոր հետ:  
  
Դաշտ ու արօտ,  
Վաղուց կարօտ  
Ճերմ արեւին կենսատու,  
Կարմիր ծիրան  
Կանաչ հագան  
Բարեւ տուին իրարու:

Չոր ու անտառ,  
Հովիտ ու սար,  
Դոյն գոյն ծաղկով զարդարուն,  
Կ'երգեն ուրախ  
Երգեր ու տաղ.  
Ախ, ինչ սիրուն է զարուն:



## Չիւնածաղիկը:

Հազիւ հալեցաւ ձիւնը գաշտերուն,  
Տեսքով ու գունով դիւթիչ եւ սիրուն,  
Չիւնծաղիկը փոքր նազանքով ելաւ  
Հողերու ծոյէն բարեբեր եւ լսւ:

Իր աղու լեզուն միմնջեց այսպէս.  
Զիս ծաղիկս փոքրիկ զրկեց փութապէս  
Մեծ աւետիսով մեր Աստուած բարի  
Գարունը կու գայ կիսամեռ երկրի:

Մարդուն պիտի տայ հողն արդասաբեր  
Բոյս, ծաղեկ, պտուղ շատ, տարբեր տարբեր.  
Երկնքը գթած աստղ, լուսին, արեւ,  
Ու տաք օրերուն զեփիւռ եւ անձեւ:  
Իսկ մարդիկ իրենց սիրով նուիրեն  
Բաշխող Աստուծոյ ասոնց փոխարէն:

## Թէ ինչպէս ծառերը գունաւոր տերեւներ Հագան:



Ամառուան ամբողջ ընթացքին, ծառերը կանաչ տերեւներ հագած էին: Բայց ալ ձանձրացած ըսին. Այս, ամառ, տաքուկ ամառ, տուր մեզի գեղեցիկ եւ նարօտ տերեւ. Հին ու կանաչ տերեւներէն ալ չենք ախորժիր: Բայց ամառն անոնց համար տերեւ չունէր: Այն ատեն ծառերն աղաչեցին աշունին, որ իրենց սիրուն զգեստներ տայ: Աշունն ալ սիրայօժար տուաւ: Ո՛չ, ի՞նչ խորոտիկ կը տեսնուէին հիմայ: Կարմիր, դեղին ու գորշ էին այդ նոր զգեստները, եւ երբ արեւը կը ծագէր, կը փարփիէին, կը ցողլային նման մետաքսի եւ թաւիշի: Ծառերը շատ ուրախացան եւ շատ հրճուեցան:

Բայց ափանս: Նոր զգեստները զօրաւոր չէին: Հողն ելաւ, քաշեց հանեց մէկիկ մէկիկ այդ գոյնզգոյն տերեւները եւ ցիրցան ըրաւ: Քիչ եաքը գեալինը երփներանդ տերեւներով արդէն ծածկուած էր: Խեղձ ծառերը ցուրտէն դողդոջուն գոչեցին. Այս ամառ, տաքուկ ամառ, տուր մեզի կրկին մեր կանաչ եւ զօրաւոր տերեւները: Ամառը սակայն չլսեց. — ան թռչուններուն հետ շատոնց տաք երկիրներ գաղթած էր:

## Դաշտի վարդը:

Փոքրիկ տղան վարդ մը տեսաւ  
Սիրուն վարդը դաշտի միջին,  
Ուրախ ուրախ շուտ մօտեցաւ  
Որ լաւ նայի սիրուն վարդին.  
Այ իմ վարդին, կարմիր վարդին,  
կարմիր վարդը դաշտի միջին:  
Մանուկն ըստաւ. Քաղեմ զքեղ,  
Այ իմ վարդիկ դաշտի միջին,  
Վարդիկն ըստաւ. Փշերս տես,  
Մի մօտենար կարմիր վարդին.  
Այ իմ վարդին կարմիր վարդին,  
կարմիր վարդը դաշտի միջին:  
Չար երախան վարդը քաղեց,  
Սիրուն վարդը դաշտի միջին,  
Վարդն անոր ձեռք խիստ ծակծկեց,  
Բայց եւ գերի մնաց ձեռքին.  
Այ իմ վարդին, կարմիր վարդին,  
կարմիր վարդը դաշտի միջին:

## Արդար պատիժը:

Պօղոս տեսաւ թէ ի՞նչպէս կառք մը, որուն երկու նժոյգներ լծուած էին, իրենց տան առջեւէն կ'անցնէր։ Անյապաղ տնէն դուրս սուրաց եւ կառքին եսեւէն կախուեցաւ։ Կառապանը բան չիմացաւ։ Գուցէ ուշացեր էր, սկսաւ կառքն աւելի արագ սուրացնել։ Երիվարները կարծես կը թռչին, անոնց աչքերէն կրակ կը ցայտէր, իսկ երախքէն փրփուրը առատօրէն վար կը հոսէր։ Պօղոս եղածէն գոհ էր եւ սիրաը հրճուանքով զեղուն։

Կառապանին մէկ ծանօթը Պօղոսը կառքին ետեւը տեսաւ եւ ակնարկով կառապանին հասկցուց, թէ կառքին ետեւը անկոչ հիւր մը թառած, կառչած էր։ Կառապանին խարազանը շառաչեց, որուն պատճառած ցաւէն ու երկիւղէն Պօղոս կառքէն ինկաւ վար։ Խարազանին հանդիպած աեղը սաստիկ կը ցաւէր։

Պանդոյր եւ անսուակ սպան ստիպուած էր հիմաց կտրած այդ երկար ձամբան հետիունն ընել՝ տուն դառնալու համար։

## Աստուած:

Մայրիկ, նայէ ի՞նչպէս սիրուն  
Ե՞ն այս ծաղեկներ,  
Կարմիր, Ճերմակ եւ ոսկեգոյն  
Դաշտն է լեցուն.  
Ի՞նչ անուշ հոտ ունին, մայր,  
Սիրեմ ես զանոնք.


Մէկն է զմբուխտ, միւսն է գոհար  
Գոյն ունին վառվառ։

Մայր, ո՞վ արդեօք զանոնք ստեղծեց.  
Ո՞վ այսպէս ցանեց։  
— Աստուած, տղաս, նա որ տուաւ  
Մեզ բարիք անբաւ։

## Աստուծոյ մոմերը:

Հաղիւ արեւն մասաւ մար,  
Ահա երկնի ջինջ կամար  
Բոյլ բոյլ աստղեր երեւցան,  
Ասղին անղին ցիրուցան։  
Փոքրիկ մանուկ մը ուշիմ  
Տեսաւ զանոնք, ու Պապ իմ,  
Հարցուց՝ զանոնք ո՞վ է վեր  
Այնպէս շողուն լոյս վառեր։  
Անոնք, տղաս, զիտցիր դուն,  
Ճերտեկն ըստա՝ միշտ խորհուն։  
Մեր Աստուծոյ են մոմեր.  
Զանոնք ամէն մէկ զիշեր  
Կը վառէ ան մեղ համար,  
Երբ կը մանէ արեւ մար։

## Վարդերը:



Երկրագործ մը Մարտին՝  
քաղքէն վարդենի մը գնե-  
լով բերաւ, եւ զայն իր պար-  
ակին մէջ անկեց։ Փոքրիկ  
Գեղամը, որ բնաւ վարդենի  
տեսած չէր, ըստ իր հօրը。  
Ի՞նչ կընես, հայրիկ, ի՞նչ-  
պէս կրնաս դուն այս չոր եւ  
խայթիչ փշերով թռուփը գե-  
ղեցիկ ածուխն ճիշդ մէջաեղը  
անկել։ Այս տղեղ զարդ մըն  
է, այս փուշը մեր պարակ-  
զին տղեղութիւն պիտի ըլ-  
լայ։ Քիչ մը համբերութիւն,  
զաւակս, պատասխանեց հայրը, այս փուշը հրաշալի ծա-  
ղիկներ պիտի տայ։ Գեղամ ասոր հաւատալ չէր կարող  
եւ կասկածով զլուխը չարժեց։ Բայց տեսարանը փոխուե-  
ցաւ։ Քիչ ետքը թռուփը սկսաւ բողընջել, եւ շատ չա-  
յած, գալար տերեւներով ծածկուեցաւ։ Յետոյ անոր  
Ճիւղերուն վրայ երեւցան կոկններ, որոնք հետպշետէ  
մեծան։ Նրբ նունուֆարը, կակաչն ու նարդէսը ծաղիկէ  
դաղրեցան, վարդենին կոկնները բացուեցան. եւ տունկը  
ծաղիկներով վարդաբուեցաւ։ Գեղամ հիանալին չէր  
դաղրեր, տեսնելով այն ծիրանեգոյն, անուշահոս ծաղիկ-  
ները։ Ի՞նչ գեղեցիկ են այս վարդերը, անընդհատ կը  
բացագանչէր։ ասոնք միւս բողըն ծաղիկներէն աւելի գեղեցիկ  
են եւ մեր պարտէզին ամենասիրուն վարդերը։ Զաւակս,

ըստ, այն ատեն հայրը, կը տեսնեմ հիմայ թէ ինչպէս  
վարդերը կամին փուշերուն մէջ։ Ստոյգ է, դուն զրեթէ  
ամբողջ գարունը սպասելու ստիպուեցար, բայց այժմ  
դիտցիր, թէ ինչպէս որ այս փշալի թռուփը ծաղիկ տուաւ,  
այնպէս ալ կեանքի վշտերը յաձախ ուրախութեան պատ-  
ճառ կըլան։ Ուստի պէտք ենք զանոնք համակամութեամբ  
կըել, վասն զի

Մեր վշտերէն դառնազին  
Փառքի վարդեր կը ծաղկին։

## Ծխան մաքրողը:

Դպրոցին դրան գիմաց սեւադէմ  
ծխան մաքրող մը մէկ թեւով պատին  
յեցած՝ սաստիկ կու լար։ Կրթարանի երկու  
երեք աղջիկներ անոր մօտեցան եւ ըսին։  
Ի՞նչ ունիս, որ այդպէս կու լսա։ Անիկա  
չպատասխանեց եւ լացը շարունակեց։ —  
Բայց ի՞նչ կը զգաս, ինչո՞ւ կու լսա,  
կրկնեցին աղջիկները։ Այն ատեն պատմեց  
թէ քանի մը տուն գացած էր ծխան մաքրելու եւ  
երեսուն փող շահած։ Սակայն անոնք զրագանին ծակէն  
ինկած էին, եւ արդ չէր համարձակեր առանց դրամի  
տուն գառնալու, վախնալով վարպետին ծեծէն։ Աղջիկ-  
ները լըջօրէն անոր կը նայէին։ Այս ժամանակ մեծ ու  
պղպիկ, աղքատ ու հարուստ, ուրիշ աղջիկներ ալ  
մօտեցեր էին թղթակալները իրենց թեւին տակ։ Սերկայ



Էր մեծ օրիորդ մըն ալ, որ գլուխանէն երկու փող հանեց եւ ըստւ. Ես երկու փող ունիմ. Հանգանակութիւն ընենք: Ես ալ երկու ունիմ, ըստւ ուրիշ մը, ամէնէն շուտով երեսուն փող կրնանք հաւաքել: Այն ատեն սկսան զերար կանչել. Ո՞վ զրամ ունի, զրամները հոս: Շատերը գրամ ունէին ծաղիկ կամ տետրակ զնելու համար: Բերին տուին: Հաշուեցին՝ տասնուհինդ հատ ելաւ: Բայց ահա մեծ աղջիկ մը եկաւ եւ տաս ալ ան տուաւ: Իր պակսէր հինդ հատ: Բիչ յետոյ չորրորդ գասարանցիները եկան եւ զրամները տեղացին: Ամէնքը կը խմբուէին: Գեղեցիկ էր աեսնել խեղճ տղան այն գոյնզ գոյն զգեստներուն, փետուրներուն, ժապաւէններուն եւ խոպոզներուն մէջ: Երեսուն փողը հաւաքուած էր արդէն եւ դեռ կու տային եւ ամէնէն փոքրերը զրամ չունէին, իրենց ծաղիեփունցերը անոր կը նուիրէին: Բան մը տուած ըլլալու համար:

Յանկարծ դռնասպանը դոչեց. Տիկին տեսչուհին: Աղջիկներն ամէն կողմ փախան Ճնձղուկներու երամի նման: Եւ այն ատեն տեսնուեցաւ փոքրիկ ծխան մաքրողը, որ Ճամբուն մէջտեղ առանձին մնացած աչքերը կը չորցըներ՝ բոլորովին գոհ:

### Վարձքդ կատար:

Փարչը ուսիս  
Կ'երթամ աղքիւր  
Ակէն յատակ  
Առնելու ջուր:

Փարչը լեցնեմ  
Մինչեւ կոկորդ  
Սառնասառոցց  
Ջրերէն յորդ

Փարչը ուսիս  
Կը տանիմ տուն  
Բաշխելու ջուր  
Ծարաւ մարդուն:

Փարչը պարպէ  
Մարդը ծարաւ  
Վարձքդ կատար  
Մաղթէ անձկաւ:

### Ծառը:

Ծառին կոկոնները սկսան երեւնալ, երբ զարունը եկաւ:

— Այդ կոկոնները կրնամ չորցընել, հարցուց մաշագէմ ցուրար:

— Չէ, կակազեց ծառը, որ Ճիւղերով եւ տերեւներով կը դողար, չէ, թող ծլին, ծաղիկ բանան:

Ցուրար խնայեց կոկոններուն, եւ բոլոր թռչունները երգեցին ուրախութեան երգը:

Ժամանակ անցաւ:

— Այդ ծաղիկները կրնամ ցրուել, սուլեց հովը գալարուելով:

— Չէ, աղաչեց ծառը վախցած, թող հասնին, պտուղ ըլլան:

Հովը չցրուեց ծաղիկները, եւ մանուկները ծափ զարկին խնդում:

Ժամանակ անցաւ:

— Այդ պտուղները կրնամ քաղել, հարցուց դեռատի աղջիկը իր անուշ նայուածքը վեր ուղղելով, մինչ իր դեղձան մաղերը ցիրցան վար կը կախուէին:

— Որո՞ւն համար պիտի պահեմ զանոնք, պատասխանեց ծառը: Ես քեզի կու տամ իմ համել պառւղներս, դուն ալ ընկերիդ տուր լաւ խօսք ու գործ: Ու վար ծուեց իր պառակից Ճիւղերը:

### ԽԵԼԱՊԻ ԾԱՌԱՆ:

Տիկինը ծառային ըստ:

— Պարոն, կարծեմ դարձեալ գաւաթ մը կոսրեցիր:

— Այո, կը պատասխանէ ծառան, բայց այս անդամ բախտաւոր եմ, որովհետեւ գաւաթը միայն երկու կտոր եղաւ:

— Բարիստ կ'ըսես դուն ասոր:

— Ո՛չ, այո, Տիկին, կ'երեւայ թէ չէք զիտեր թէ որպան դժուարին է կտորները ժողվել: Ի՞նչ պիտի ըլլայի, երբ գաւաթը հազար կտոր ըլլար:

### ԱՐԵՒՆ Է ԵԼԵՐ:

Արեւն է ելեր,  
Դաշտեր ու սարեր,  
Հոյս, կրակ ու բոց  
Ունին իրենց ծոց:

Արեւն է ելեր,  
Վարդեր, շուշաններ,  
Ջուր խմեն վճիս  
Ցողը մարդարիտ:

Արեւն է ելեր,  
Խումբ խումբ թռչուններ,  
Երդով սրտաբաց  
Կը գովեն զԱստուած:

Արեւն է ելեր,  
Մեծեր ու փոքրեր՝  
Մարդիկ փութաջան  
Դործի կը փութան:

### ՍՈՒՄ ՄԻ ԽՈՍԿԻՐ:

Տարւ յն ամէն մէկ եղանակին, չարքաշ ձկնորսները ծովը կ'իջեցընեն իրենց մակոյիները: Ուռկանները ջուրը կը մանէին ու կ'ելէին: Երբեմն հատ հատ, ստէազ զյգ զյգ, եւ ցանցառ անգամ վտառ վտառ ձկներ ուռկաննեն մէջ կը բանտարկուէին: կը բոնուէին: Երբ նաւակները ձկներով կը լցուէին, սպիտակ զրօշ մը կը ծածանէր, եւ բլուրին վրայ թափառող մանուկներ քաղաքը կը սուրսյին աւետելու՝ Զուկ, ձուկ: Այն ատեն վաճառականներ ծովեղերը կը խուժէին թարմ ու աժան ձուկ գնելու, որպէս զի ետքէն լաւ զնով վաճառէին: Իսկ ձկնորսներ զնչ սրտով մթնշաղին տուն կը դառնային:


Գեղեցիկ օր մը, Հեւոն գալարագեղ բլուրին վրայ կը շրջէր: Յանկարծ չարաճին մտածութիւն ունեցաւ. ուղեց ձուկի վաճառականները խարել: Վաղեց քաղաք եւ սկսաւ պոռալ. Զուկ, ձուկ: Մարդիկ անոր խօսքին հաւատալով՝ ծովափ վաղեցին եւ ձեռնունայն դարձան ետ: Հեւոնին անունը գրուեցաւ Ստախօս:

Ուրիշ օր մը Հեւոն վերստին նոյն կանաչազարդ բլուրին վրայ պտոյտ կ'ընէր: Հեռուէն տեսաւ թէ ինչպէս այէծուփ ծովին վրայ իր ձկնորս հօր նաւակը կը տարութերուէր, եւ հայրիկը օգնութիւն կ'աղաղակէր: Հեւոն քաղաք վաղեց եւ սկսաւ Օգնութիւն, օգնութիւն, կանչել: Սակայն ոչ ոք իր տեղէն շարժեցաւ: Հեւոն յիշեց իր տուար եւ սկսաւ լոլ ու աղիողորմ գոչել՝ Օգնութիւն. հայրս ծովին վրայ վտանգի մէջ է: Վերջապէս հաւատացին իր խօսքին եւ ճարպիկ նաւազներ գացին ու հայրիկը ծովակուլ ըլլալէն աղատեցին:

Այն ատեն Հեւոն հօրը վեզը պլուեցաւ եւ վճռաւ կանօրէն գոշեց. Ալ կեանքիս մէջ երբեք սուտ պիտի չխօսիմ: Քիչ մնաց որ սուտա որբ ընէր զիս:

### Չագերը:

Ոչխարի ձագն է գառնուկը կամ որոջը,  
Այծին փոքրիկն է ուլը կամ ամիկը,  
Շան ձագին կըսենք յակոտ,  
Իշուն ձագն է աւանակը,  
Զիուն՝ քուռակը,  
Կովին՝ հօրթը,



Խողին՝ խոճկորը,  
Ուզափին՝ կողոնը,  
Առիւծին՝ կորիւնը,  
Գայլին՝ գայլիկը կամ քոթոթը,  
Արջին՝ թոժիւնը:



### Կաքաւը:

Արեւն ելտւ թուխ ամսկերէն,  
Կաքաւն թուաւ կանաչ սարէն.  
Կանաչ սարէն, սարի ծայրէն,  
Բարեւ բերաւ ծաղկիներէն:  
Սիրունիկ, սիրունիկ,  
Սիրունիկ, նաշխուն կաքաւիկ:

Քու բոյն հիւսուած ծաղիկներով,  
Շուշան, նարկիզ, նունուֆարով,  
Քու տեղ լեցուած ցող ու շաղով  
Մնջես, կելքես երգ ու տաղով:  
Սիրունիկ . . . :


Քու թեւ փափուկ ու խատուտիկ,  
Պղտիկ կտուց, կարմիր տոտիկ.  
Կարմիր կարմիր տոտիկներով  
Կը շօրօրաս ձուտիկներով:  
Սիրունիկ . . . :

Երբ կը կանգնիս մամոռս քարին  
Վրայ սաղմոս կըսես ծաղկին.  
Սարեր ձորեր զուարթ կընես  
Յաւի ծովեն սիրու կը հանես:  
Սիրունիկ . . . :

### Անասունները կը խօսին:

Կատուն կը մլաւէ,  
Շունը կը հաջէ,  
Ոչխարը կը մայէ,  
Այծը կը պապաջէ,  
Խոզը կը խանչէ,  
Կովը կը բառաչէ,

Ձին կը վընջէ,  
Էշը կը զռայ,  
Հաւը կը կռկռայ,  
Աքլորը կը կանչէ,  
Ծնձղուկը կը ճռուողէ,  
Սոխակը կը դայլայլէ,



Դեղձանիկը կը դեղզեղէ,  
Ծիտիկը կը ձայնէ ծիւ, ծիւ,  
Արագիլը՝ կափ, կափ,  
Կռունկը՝ կռռ, կռռ,  
Հաւը՝ գամկ, գամկ,  
Աքաղաղը՝ կռւ կռւ լի կռւ,  
Կուկուն՝ կու կու, կու, կու,  
Շունը՝ հան, հան,  
Կատուն՝ միան, միան:

Քու բոյն հիւսուած ծաղկներով,  
Շուշան, նարկիզ, նունուֆարով,  
Քու տեղ լեցուած ցող ու շաղով  
Մնջես, կելքես երգ ու տաղով:  
Սիրունիկ . . . :


Քու թեւ փափուկ ու խատուտիկ,  
Պղտիկ կտուց, կարմիր տոտիկ.  
Կարմիր կարմիր տոտիկներով  
Կը շօրօրաս ճուտիկներով:  
Սիրունիկ . . . :

Երբ կը կանգնիս մամռոտ քարին  
Վրայ սաղմոս կըսես ծաղկին.  
Սարեր ձորեր զռւարթ կըսես  
Ցաւի ծովէն սիրա կը հանես:  
Սիրունիկ . . . :

### Անասունները կը խօսին:

Կատուն կը մլաւէ,  
Շունը կը հաջէ,  
Ոչխարը կը մայէ,  
Այծը կը պապաջէ,  
Խողը կը խանչէ,  
Կովը կը բառաջէ,

Չին կը վրնջէ,  
Էշը կը զուայ,  
Հաւը կը կոկուայ,  
Աքլորը կը կանչէ,  
Ծնձղուկը կը ճռուողէ,  
Սոխակը կը դայլայէ,



Դեղձանիկը կը գեղգեղէ,  
Ծխտիկը կը ձայնէ ծիւ, ծիւ,  
Արագիլը՝ կափ, կափ,  
Կռունկը՝ կրռ, կրռ,  
Հաւը՝ գտակ, գտակ,  
Աքաղաղը՝ կռւ կռւ լի կռւ,  
Կուկուն՝ կռւ կռւ, կռւ, կռւ,  
Շունը՝ հառւ, հառւ,  
Կատուն՝ միառու, միառու:

## Հիւանդ մայրիկին համար:

Ներսէսին մայրիկը հիւանդ էր: Երկու շաբաթ է որ անբաւարար խշտիքի վրայ պառկած էր: Շատ ծանր ցաւերով կը տառապէր, սակայն բերնէն ոչ մէկ տրտունջ լսելի կը լսար:

Անոր քով նատած էր Ներսէս եւ բժիշկին հրահանգին համեմատ գեղերը կու տար: Գիշերները շատ անդամ մայրիկին անկողինին մնարին մօտ անքուն կանցնէր: Կը ջանար որ օր յառաջ մայրիկը ապաքինէր Սակայն անոր վեճակը օրէ օր կը ծանրանար, եւ աղքատութիւնը զերենք կը ճնշէր: Տան մէջ գրամ չէր մնացած: Ներսէս կը խորհի թէ՛ ինչ ընէ: Կամացուկ մը, գաղտագողի, որպէս զի մայրն իմանալով չտիրի, գարակէն կառնու մրցանակ ստացած իր մէկ գեղեցիկ զրիչը: Կը վաղէ հրապարակը եւ կը պոռայ՝ Հիւանդ մայրիկս համար: Ո՞վ կը գնէ այս զրիչը: Դրամի պէտք ունինք:

Մեծահարուստ տիկին մը կը լսէ անոր ձայնը եւ զթալով վրան, տաս ոսկի կու տայ անոր մայրիկին պէտք եղածը հոգալու համար:

## Լառ դաս մը:

Մարդ մը հաւատարիմ, բայց ծոյլ ծառայ մ'ունէր:

Օր մը, այդ մարդը հրամայեց ծառային, որ իր կօշիները բերէ հանգնելու համար: Ծառան խռոված բերաւ կօշիները, բայց աղտոտ: Տէրը հարցուց, Այս առաւտ կօշիներս ինչո՞ւ մաքրած չես: Ծառան պատասխան

տուաւ. Տէր, փողցները ցեխոտ են: Երկու ժամէն ձեր կօշիները դուցէ աւելի աղտոտ կը լսան քան որ հիմայ են: Տէրը քթին տակէն ծիծաղեցաւ, հագաւ կօշիները եւ դուռը բացաւ դուրս ելելու համար: Այն ատեն ծառան ետեւէն վազեց ու կանչեց. Տէր, բանալի՞ն: Մարդը հարցուց, Բանալի՞ն: Այո՛, պատասխանեց ծառան, բանալի՞ն նախաձաշ ընելու համար:

Տէրը ծիծաղելով ըստաւ. Ինչո՞ւ նախաձաշ ընելու համար բանալի կ'ուզես, քանի որ երկու ժամ վերջը հիմակուտան պէս անօթի պիտի ըլլաս եւ այն՝ թերեւս աւելի շատ:

## Տան աքաղաղը:

Գործունեայ տանտիկին մը, ամէն առատու տան աքաղը խօսելուն պէս, իր երկու սպասուհիները կ'արթնցնէր: Ասոնք աքաղաղին դէմ բարկացան եւ իրարու ըսին. Եթէ սա անիծեալ աքաղաղը չըլլար, երկայն ատեն կրնայինք քնանաւ: Եւ աքաղաղը մորթեցին:

Բայց տիրուհին, որ արդէն ծեր էր եւ միշտ առտու կանուխ կ'ելէր, հիմայ այլ եւս չգիտնալով ժամանակը, սպասուհիներն ալ աւելի կանուխ կ'արթնցնէր, շատ անշամ մինչեւ խակ կէս զիշերին:

Փոքրիկ նեղութենէ խուսափելու համար, շատ անշամ աւելի մեծ նեղութիւններու մէջ կ'իյնանք:


## Կաղանդի առթիւ:

Սիրելի ծնողք,  
Խայտանքով Նոր ապրուց առթիւ,  
Կազմած մէկ փունջ իղձերս անթիւ,  
Որոնք բուրեն յարգանք ու սէր,  
Չեղի բերեմ պյաօր նուէր:  
Պարտեզն մէջ մէր սիրուն տան,  
Յանկամ ըլլալ ծաղիկ դարնան,  
Հոսով քաղցրիկ, տեսքով քնիքուշ,  
Չեղի հրձուանք, ծնողք անուշ:  
Ժագի սրտիս սիրոյ արեւ,  
Ու խնամքի ցողէ անձրեւ,  
Որ ձեր ձեռքին տակ ամէն օր,  
Բարի գործի թերթ բանամ նոր:

## Կաղանդը որ չի դար:

Կաղանդն երբոր գայ, մօրեղքայրդ Ալեք  
Քեղի պիտի տայ շաքար, խաղալիկ.  
Հայրիկդ՝ հրացան, մեծ հայրդ ալ թմրուկ:  
Մայրն այստես կըսէր ջաւէնին փափուկ,  
Որ ընդունելիք նուէրներուն ի սէր  
Կաղանդի գալուն անձկով կը սպասէր:

Բայց մանուկներու սրաերը սպիտակ,  
Շատ համբերելու չեն վարժ ու ատակ.  
Երէկ ջաւէն ըստու. Հէ մայրիկ,  
Բանի որ չի դար կաղանդն աղուորիկ,  
Որ պիտի բերէ այնքան բաներ թանգ,  
Եկուր քեզի հետ մենք անոր երթանք:



## Մանուշակը:

Կապոյտ զլսով, կանաչ ոտքով  
Ես ծաղիկ եմ անուշ հոսով.  
Թէեւ առւնիս փոքրիկ է ցած,  
Արօսներու մէջ պահուըտած,

Բայց իմ փունջս ամէն մէկ տուն,  
Հլայ աղքատ թէ մէծատուն,  
Կը գտնէ մարդ թարմ ու զուարթ,  
Իրբեւ դարնան առաջին զարդ:

## Մանուշակի թաղարը:

Ա.

Ամբողջ վիեննան ձիւնի տակ թաղուած էր այն օրը:  
Այր եւ կին փայտացած ձեռքերով իրենց բրիչներն անընդհատ կարծր գետնին վրայ կը զարնէին եւ սառը փրցնելով՝ ահազին կրցեր կը շինէին: Հետզհետէ մութը կը կոխէր: Յանկարծ դրան զանգակը զարնուեցաւ: Յանզակին ձայնը առնելով ոտքի ելայ: Ո՞վ կրնայ ըլլալ հիւրը: Ո՞վ կրնար այդ օդին տունէն գուրս ելել: Կիսաբաց դրան առջեւը պղտիկ տղայ մը տեսայ, որ կեցած երես կը նայէր:

Այս տղան ի՞նչ կուզէ, հարցուցի սպասուհիին, որ արդէն տղան ձեռքէն բռնած խոհանոցին ներս կը տանէր: Շուտ մը ախորժով պղտիկը ձեռքերը վառարանին մօտեցուց եւ սկսաւ տաքնալ:

Երբ լաւ մը տաքցաւ՝ Մայրս, կմկմաց ամշնալով,  
այս առտու սառ կոտրած ատենը, սաշեցաւ ինկաւ, եւ  
սրունքը կոտրեցաւ: Յետոյ վառարանին վրայ եռացող  
կերակուները ցուցընելով՝ նս դպրոցն էի, շարունակեց,

եւ բերանս գեռ բան չեմ գրած: Այս որ լսեցի, խոհանոցին գուրս ելայ սպասուհիին հրահանդ տալով, որ պէտք եղածը հոգայ, եւ ամէն օր վինքը կերակրէ: Շատ օրեր անցան, բայց պղտիկը ա՛լ չերեցաւ:

Բ.

Զմեռն անցաւ ու մենք ա՛լ չեինք խորհիր տղուն վրայ: Բայց ջատկի առաջին կիրակին էր, երբ առտուն կանուխ տղան տունս եկաւ: Մազերը սանտրուած էին եւ լայն սպիտակ օձիքին տակ խոշոր, կապրյա փողկապը կը ծփար: Զեռքը թաղար մը բռնած էր, ուր մանուշակի տունկ մը կար: Թաղարն ինձի ներկայացուց եւ աչքերը գետին խոնարհած ըստ: Ասիկա մայրս ձեզի զրկեց, իբրեւ նշան իր երախտաղիտութեանը, որ այս ձմեռ անզամ մը ինձի կերակուր չնորհեցիք:

Ես զարմացած անոր կը նայէի:

Գարնան առաջին մանուշակն, Տիկին, կրկնեց անիկա, մայրս ձեզի համար քաղեց: Ծուեցայ ու սիրուն տղուն ճակատը համբուրելով՝ առի նուէրը:

## Սիրուն եւ տղեղ քոյրերուն զրոյցը:

Մեզմէ շատ յառաջ թագաւոր մը կար,  
Ունէր շատ բաներ, բեհեղ ու դոհար.  
Դարձեալ ան ունէր երկու հատ աղջիկ,  
Մէկը շատ տղեղ, մէկան գեղեցիկ:

Աղջեկը տգեղ միշտ կը նախանձէր,  
Թէեւ էր գիրուկ, ունէր շատ գանձէր.  
Բայց ափսոս, չունէր սիրուն դէմք, մաղեր,  
Մինչ քոյրն ինչպէս հրեշտակ նազէր:

Օր մը տգեղ քոյրն ըստ գեղեցին.  
Եկուր ծովեղերքն եթանք միասին:  
Գեղեցին առաջ կը քալէր սիրուն,  
Զէր մտածէր ինչ կու գար իր գլխուն:

Հաղեւ թէ հասան ափը ծովին մեծ,  
Տգեղը սիրունը ծովը դլառից:  
Պոռաց ու կանչեց աղջեկը սիրուն,  
Քոյր, զիս ազատէ Աստուծոյ սիրոյն:

Ետքէն ես քեզի կու տամ շատ գանձէր,  
Մանեակ ու օղեր եւ ուրիշ նուէր:  
Տգեղը պոռաց. Դուն մեռիր շնն պէս,  
Անոնք իմն կը լսն այսպէս թէ այնպէս:

Բ.

Ծովին մշջ մեռաւ աղջեկը սիրուն.  
Չինորան ուռական ծովն իջուց իրիկուն.  
Եւ մեծ զարմանքով ան բռնեց մարմին,  
Երբեմնի պյնքան չքնաղ գեղեցին:  
  
Անոր վրայ ցանեց սիրուն ծաղիկներ:  
Շիշտ այդ կողմերէն աշուղը կանցնէր,  
Տեսաւ այդ ամէն ու տարաւ դիակ,  
Ու չորցուց բակին մշջ արեւուն տակ:

Տաւիղ մը շինեց ոսկերէն անոր,  
Ու լարեր հիւսեց մաղերէն աղուոր.  
Ետքէն ան գնաց գեղեցիկն տուն,  
Երգեր նուագեց առջեւ ամէնուն:

Տաւիղը հեծեց ու երգեց այսպէս.  
Ժողովուրդ, լէ եւ դատաստան տես.  
Քոյրն իմ հարազատ, առանց յանցանքի,  
Ծովը զիս խղեց ծոյր յորձանքի:


Մէկալ օր մարգիկ վառեցին կրակ,  
Զար քոյրն անոր մշջ նետեցին արագ.  
Մեռաւ գոչելով այն տեղ անդադար,  
Աստուծած զիս պատժեց, պատիժ է արդար:

### Բեռնակիր իշուկին խելքը:

Իշուկին վրայ երկու պարկ աղ բեռցուցած էին:  
Օդը շատ տաք էր եւ աւանակն ալ քրտնած: Արահետէ  
մը անցած պահուն անզգոյշ քայլ մ'առնելով՝ յամառ  
անասունը սահեցաւ ինկաւ վասկի մը մշջ: Երբ յաջու-  
զեցաւ ոսքի ելել, տեսաւ որ բեռը թեթեւցած էր: Ազը  
հալած էր: Շատ ուրախացաւ, եւ մոաղմեց ուրիշ առիթ-  
ներէն ալ օդտուիլ այսպէս թեթեւնալու համար:

Յաջորդ օրը, իշապանն իշուն վրայ դրաւ սպունգով  
լցուն երկու պարկ: Ի՞նչ է սպունգ, թեթեւ բան մը:  
Բայց մեր էշը ծոյլ էր, ուղեց թեթեւ բեռն առելի թե-  
թեւցնել: Հասպահով գետը մտաւ. սպունգները սկսան


անյագօրէն ջուր ծծել։ Աւանակին բեռը ծանրացաւ ու ծանրացաւ։ ան փորձեց ջրէն դուրս դալ, սակայն դիւրաւ չկրցաւ։ Տէլք վրայ հասաւ եւ խղզուելու վտանգէն ազատեց իշուկը, եւ յետոյ ճպոտով աղէկ մը պատժեց եւ սպունգի անձրեւին տակ ծոյլ էշը քշեց ու քշեց։



### Ինչո՞ւ իշուն ականջներն երկայն են։

Աստուած երբ յանձնեց դրախտն Ադամին,  
Ականջներն իշուն դեռ երկար չէին,  
Այլ միւմներուն պէս սիրուն ու պղտիկ։  
Ի՞նչպէս եղաւ որ անոնք այլանդակ։

Երկար ձեւ առին, պատմեմ ձեզ Հիմակ։  
Ադամ ուզեց որ ամէն անասուն  
Անուն ունենայ յարմար եւ սիրուն։  
Ուստի ամէնքն ալ իր հրամանով,  
Շուտ մը շարուեցան կարգաւ իրար քով։  
Դրաւ ամէնուն անուն մը յարմար,  
Առիւծ, ձի, ուզտ, կով, փիղ, կատու, ոչխար։  
Եւ ըստ, Հիմակ առջեւէս անցէք,  
Տուէք ձեր անուն ու տեղերդ գացէք։  
Էշ աղքարիկը, իր բախտէն աւաղ,  
Շարքին շատ վերջը կու գար եւ դանդաղ։  
Մինչեւ միւմներն ըսին ու գացին,  
Խեղձը մնոցեր էր անունն իր անձին։  
Քիչ մը սրանեղած՝ էշ, ըստ Ադամ,  
Պոռալով կրինեց մէկ քանի անդամ։  
Բայց եկէք տեսէք որ էշն անդգամ,  
Անունը ըսել երբեք չէր կրնար.  
Կամ սխալ կըսէր, կամ կը մոռնար։  
Ադամ բարկացած ցատկելով տեղէն,  
Իշուն ականջներ կը բռնէ մէկէն,  
Եւ ուժով թափ կու տայ ու կը քաշէ.  
— Անունդ էշ է, անունդ էշ է։ —  
Ահա այդ օրէն ականջներն իշուն  
Կ'երկննան, կ'ըլան մինչեւ կէս կանգուն։



### Պարծենկոտ աքաղաղը:

Կու կու լի՛կու: Ես շահ աքլորն եմ, ես խան աքլորն եմ, ես սուլթան աքլորն եմ: Իմ հաւիկներ, սիրունիկներ, սեւ սպիտակ ու խառուտիկ իմ հաւիկներ, ով է աշխարհի գեղեցիկը, ով է քաջերուն մէջ քաջը:


Չկայ, չկայ, սուլթան ու խան, աշխարհիս մէջ քեզի հաւասար, դուն միայն ես գեղեցիկը, դուն միայն ես քաջազունը:

Կու կու լի՛կու: Ով առիւծի ձայն ունի, ուժեղ ու քեր ով ունի, գոյնզգոյն լաթեր ով ունի:

Մեր շահին լաթերն են գոյնզգոյն, մեր սուլթանին ու քերն են պողպատ, մեր խանին ձայն է տիրական:

Բայց ափանս բռնեցին սուլթանին աջ սուքէն, փողոտեցին խանը սուր սուր գանակով ու փետրատեցին շահին զյոնզգոյն զարդերը: Դրին պարծենկոտ ասնին մէջ, եփեցին ու կերան լափեցին:

Ի՞նչ համով աքլոր էր:



### Ուղար:

Զորքոտանի անասուն մըն է ուղար: Վեղը երկայն է եւ կոր, զլուխը շատ մեծ չէ: Մարմինը գանգուր, խարտեաշ եւ երբեմն ալ գորշ անհաւասար մազերով ծածկուած է: Գրեթէ կոնակին մէջտեղը ճարպէ սապատ մը ունի: Կուրծքին եւ ծունկերուն վրայ փառարածներ ունի: Ուգերուն ծայրը երկու հաս իրարու կից մասներ ունի, ասոնց ծայրը կճղակներ կան: Բայց ուղար այս կճղակներուն վրայ չէ կոխեր, այլ լսյն մասներու ներբաններու վրայ:

Բեռնակիր անասուն է եւ չարքաշ: Կը նստի եւ այնպէս բեռները վրան կը դրուին: Անապատներու մէջ շատ կը գործածուի:

## Աղուէսը:

Ա:

Քաղացական մը կար. տո՞ն չունէր, տեղ չունէր: Քա-  
ղացք մ'ունէր, ալիւր կ'աղար եւ այնպէս կ'ապրէր:

Օր մը, աղուէսն անոր եկաւ եւ ըսաւ. Կարելի չէ՞ որ  
վես քեզի եղայր եւ ընկեր առնուս: Քաղացականը պա-  
տասխանեց. Ես զքեզ ի՞նչպէս ընկեր առնում, երբ տուն  
տեղ չունիմ: Աղուէսն ըսաւ. Ես այս շոմիններու մէջ կը  
բնակիմ եւ այս ինձի հերիք է: Քաղացականը հաւանեցաւ.  
եւ անկէ վերջ իրարու ընկեր եղան:

Աղուէսը պտոյափ ելաւ եւ ետ դառնալով հարցուց  
ջաղացականին. Կարելի չէ՞ որ թագաւորին աղջեկը կին առ-  
նուս: Չէ, պատասխանեց ջաղացականը, ես աղքատ եմ:  
Աղուէսը պնդեց. Դուն թագաւորին աղջկան հետ պէտք  
ես կարգուիլ: Քաղացականը պատասխանեց. Հա՛ւ, ըլայ:

Աղուէսն ելաւ գնաց թագաւորին մօտ եւ անոր ըսաւ.  
Քու աղջիկդ այս ինչ մանջուն կուտամս: Թագաւորը պա-  
տասխանեց. Մինչեւ որ մանջը չտեսնեմ, դուստրս անոր չեմ  
տար: Աղուէսը ջաղացք փութաց եւ ջաղացականին ըսաւ.  
Քայէ, շուտ ըրէ, թագաւորը զքեզ տեսնել կ'ուզէ, որ-  
պէս զի աղջիկը քեզի հետ կարենայ պսակել: Երկուքը  
միասին ճամբաց ինկան: Շատ զացին քիչ զացին ջուրի  
հանդիպեցան: Հոն խորամանկ աղուէսը ջաղացականին պա-  
տառատուն զգեստները ջուր նետեց: Յետոյ վաղեց թա-  
գաւորին լուր տուաւ. Փեսան կէս ճամբան մնաց, ջուրն  
ինկաւ, զգեստ չունի, ձեռք մը հաղուստ զրկեցէք որ  
հագնի ու դայ: Թագաւորը հրամայեց որ սիրուն զգեստ-

ներ տանին: Քաղացականը զգեստները ստացաւ եւ հագաւ:  
Աղուէսը յետոյ զինքը խրատեց որ հագուստներուն շատ  
չնայի, ապա թէ ոչ կ'ըսեն թէ նայեցէք, չտես է: Ետքէն  
զային զային եւ թագաւորին ասպարանքը հասան, աղուէսն  
ու ջաղացականը: Ներս մտան գահինքը եւ նատեցան: Փե-  
սան յաճախ իր ոսկեճամուկ զգեստներուն կը նայէր: Այն  
ատեն ներկայ եղողները մտագիր ըլլալով ըսին. Մեր  
փեսացուն կարծես գեղեցիկ զգեստներ երբեք չէ տեսած,  
անոնց վրայ յառած են աչքերը: Այս որ աղուէսը լսեց՝  
պոռաց զայրացած. Ի՞նչ կը սէք, մէյմը անոր յառաջուան  
շորերը տեսնէիք: Այս նոր զգեստները չի հաւնիր, անոր  
համար աչքերն անոնց վրայ սեւեռած է: Այն ատեն  
թագաւորը ծիրանի նոր զգեստներ բերել տուաւ: Քա-  
ղացականը զանոնք հագաւ եւ զարդարուեցաւ: Հարսանիքը  
սալքուեցաւ եւ արքայազուստին ու զիւղացին իրարու  
տրուեցան: Շատ շքեղ հանդէսներ տեղի ունեցան: Ետ-  
քէն իշխաններ, տիկ նուագողներ եւ ուրիշներ փեսան ու  
հարսը ճամբայ գնելու ելան:


Բ.

Շատ զացին քիչ զացին աղուէսն ուղեկիցներուն  
ըսաւ. Դուք կամաց կամաց յամբընթաց եկէք, ես զործ  
ունիմ, շուտով կ'երթամ ու կու զամ: Ու սկսաւ արագ  
արագ վաղել: Հասաւ զեւի մը տունը որ համակ ոսկի էր:  
Դեւին ըսաւ. Դեւ եղայր, թագաւորը կու զայ զօրքով ու  
զէնքով: Գիտնաս զքեզ կ'ուզէ մեռցնել: Շուտով խոսի  
այս հակայ զէկին մէջ պահուըտէ: Դեւը հնազանդեցաւ.  
այն ատեն նենպամիտ աղուէսը խոտին կրակ տուաւ եւ

գեւը հրոյ ճարակ եղաւ։ Ասով սոկի տունը ճարպիկ  
աղուէսին մնայ։ Ապա անուշեղէն եւ գինի առած հարս  
ու փեսայ բերողներուն առջեւը եղաւ։ Ճաղացպանը շատ  
ուրախացաւ, երբ զինքը տեսաւ, վասն զի կը մտածէր թէ  
ի՞նչ պիտի ընէր այնքան բազմութեան։ Աղուէսը տուն  
տարաւ ամէնքը։ Խոնջոքի սկսան։ Ռւտելիքները համեղ  
էին. դանակիները եւ միւս սպասները ոսկի։ Կերան, խմե-  
ցին եւ պարեցին։ Թագաւորն ալ եսքէն իր աղջկան այցի  
եկաւ եւ զարմացաւ մնաց, երբ ամէն բան ոսկի դաաւ։

Օր մը աղուէսը ջաղացպանին ըսաւ. ինձի ի՞նչ պիտի ընէ  
պիտի ընես, երբ մեռնիմ։ Ճաղացպանը պատասխանեց.  
Վրադ մեծ տուն մը շինել պիտի տամ։ Երկու օր վերջը  
աղուէսը մեռել ձեւացաւ։ Ճաղացպանը կարծեց թէ իրօք  
մեռած է ան եւ դրացիները կանչեց ու հրամայեց որ ոտ-  
քէն բռնած փոս մը նետեն անասունը։ Այն ատեն աղուէսը  
մէկէն վեր ցատկեց եւ ցատկու պոռաց ջաղացպանին երեսն  
ի վեր. Ապերախտ, շուտով անէս դուրս ել։ Ճաղացպանը  
թողութիւն խնդրեց աղուէսէն, եւ խոստացաւ թէ՝ երբ  
իրապէս մեռնէր, անոր ածիւնին վրայ եկեղեցի մը կառու-  
ցանել պիտի տայ։ Աղուէսը հաւանեցաւ եւ անոր չարիք  
չհասցուց։ Իսկ ջաղացպանն ու իր կինը երկար ապրեցան  
խաղաղ ու հանդիսա։

## Հասկերը։



Կեանքի պատկեր  
Էք, ով հասկեր.  
Սին, աղաղուն,  
Հասկը պլատոն,  
Դիլք մը հըպարտ,  
Կը կարծէ զարդ։  
Իսկ լի ատոք  
Հասկը անհոդ,  
Իր բազմալիք  
Գլուխն երկիր  
Կը հակէ վար  
Խոնարհաբար։

## Նորափիթիթ վարդը։

Բուրաստանին մէջ երփներանդ սիրուն ծաղեկներ  
յնձատօն են սարքեր։

Գարնանածաղիկ, կակաչ, մանուշակ, նարդէս, յա-  
կինթ ու ներկայ ամէն ծաղիկ՝ իրենց թագուհւոյն կը  
սպասեն զուարթերես եւ անհամբեր։

Կէսօրին սպիտակ ամպեր թէթէւ կը քողարկեն  
լուրթ երինակամարը։ Մաղմաղ անձրեւը կը սկսի մեղմավ  
սրսկել ցողցողկելով մարդ ու ծաղկաստան։ Կը մեղմանայ  
խղղուկ տօթը։ Կեանք ու փայլ կ'առնու նորէն բուսակա-  
նութիւնը եւ արար աշխարհ։ Տերեւներ, բաժակներ եւ

կոկոններ կը զարդարուին կաթիլ կաթիլ մարգարիտ-  
ներով, որոնք հիմայ արեւուն երեւնալուն զոյնզգոյն կը  
փայլին:

Բուրաստանին ծաղիկները նախ կ'ամփոփուին, կը  
խոնարհին անձրեւին՝ այդ երկնատուր օրհնութեան ներքեւ:  
Սակայն քիչ յետոյ արդէն կը բարձրանան ու կը կանգնին եւ  
իրենց մարգարտայեռ գոհար պասկը կ'ուղղեն դէպ ի վեր  
ծաղկի ցօղունի մը, որ նոյնպէս կազզուրուած՝ աւելի մեղ-  
մութեամբ կը պարզէ իր վառ կարմիր թերթիկները,  
այնքան հանդարտօրէն, կարծես շեկնէր սեպհական դեղեց-  
կութենէն:

Գուրգուրոտ արեւու վերջին ճառագայթները մինչ  
դժկամակ կը մեկնին իրմէ, սա ժպտերես վար կ'առնու-  
իր շղարշ առագաստը, եւ կը ներկայանայ զինքը շրջա-  
պաստղ ծաղիկներուն, եւ գոհունակ կը տարածէ անոնց  
վրայ իր անուշ անուշ բոյրը:

Վարդենին բացուած է . . . :

Կեցցէ, մեր տիրուհին, կը գոչեն միաբերան բոլոր  
զոյնզգոյն ծաղիկները, կեցցէ մեր թագուհին:

Վարդը սակայն կը խօնարհեցընէ իր պսակաւոր  
պլուխն ու կը հձձէ համեստօրէն՝ կեցցէ մեր Տէրը, մեր  
Արարիքը:

## Հօր մը զորովը:

Օր մը չենրիկոս Դ. չորս ոսքով կը քալէր, այսինքն  
իւր կոնակին վրայ կը տանէր իւր գեռատի զաւակը: Ասիկա  
ուրախ զուարթ խարսադնը կը շառաւեցնէր իւր հեծա-  
նելիքը զրգուելու համար: Սպանիական գեսական մը յան-  
կարծ ներս մասաւ եւ թագաւորն այս զիրքին մէջ տեսնե-  
լով ապշահար մնաց: Չենրիկոս Դ. առանց իւր զիրքը  
փոխելու, ըստ անոր. Պարոն գեսական, արդեօք գուք  
զաւակ ունիք: — Այո՛, աէր աբքայ: — Այն ատեն  
սենեկին շըջանը կընամ վերջացընել:

Չենրիկոս Դ. կը մտածէր թէ անզաւակ մարդ մը միայն  
չի կընար երբեք զգալ ու խմանալ հօր մը իւր զաւակ-  
ներուն վրայ ունեցած դորովն ու գուրգուրանքը:

## Ուսանողին երզը:

Երկնից տակ  
կապուտակ,  
կանանչ խոտերուն վըրայ,  
թոնդ մեր ձայնն ուրախ, թրթռայ,  
եւ մեր քով  
հաճոյքով,  
Մեր ծընողքը սիրելի  
Մեզ գիտէ աչքն ու փայլի:  
Գիրք, տետրակ,  
Գիր բարակ,

Դըժուար, դիւրին, շատ դասեր,  
Մեզի ուսման կուտան սէր.

Բայց չիմակ,  
Խանդ համակ,  
Այս մեր կանոնն ու օրէնք,  
Պէտք է խաղանք ու երգենք:

Մինչեւ որ  
Զօրաւոր  
Հընչէ ձայնը զանդակին,  
Եւ ամէնքս ալ ժըպտագին,  
Լուռ բերան,  
Դասարան  
Երթանք գէմքով գոհունակ  
Դըրենք կարդանք շարունակ:

### Պէտք է իրարու օգնել:

Ժամանակաւ կար երկու մարդ, որ շատ աղքատ եւ  
շատ թշուառ էին: Առաջնը կոյր էր ի ճնէ, իսկ երկրորդն  
անդամալոյծ ըլլալով չէր կրնար քալել: Երկուքն ալ ան-  
կարող էին իրենց ապուտաք հողալու: Յանկարծ գեղեցիկ  
գաղափար ունեցան իրենց թշուառութիւնները միայնելու:  
Կոյրը՝ որ ուժեղ էր, անդամալոյծը կռնակն առաւ.  
անդամալոյծն ալ, որ սուր աչքեր ունէր, իւր թշուառու-  
թեան ընկերին առաջնորդն եղաւ:

Փոխադարձաբար իրարու օգնելով դժբախտութեանց  
բեռը կը թեթենայ:

### Համբաւը:

Օրին մէկը, Կրակը, Քուրին ու Համբաւը միասին ճամ-  
բորդելու ստիպուելով, իրարու հետ խորհրդակցեան թէ  
արդեօք ի՞նչպէս կրնային զերար վերստին գտնել, եթէ  
զերար կորսնցնելու ըլլային:

Կրակն յայտաբարեց. Զիս հոն կը գտնէք, ուր մուխ  
կայ:

Քուրին ալ ըսաւ. Պէտք պիտի ըլլայ զիս Ճահճային  
տեղեր գտնել:

Իսկ զձեզ, հարցուցին Համբաւին, մւր կրնանք գտնել:  
Զիս, պատասխանեց Համբաւը, անդամ մը զիս  
կորսնցնելին վերջը, երբեք կարելի չ'ըլլար զիս վերստին  
գտնել:

## ԲՈՎԱՆԴԻԱԿՈՒԹՅԻՒՆ

\* Աստղանիշները յանդաւար են:

|  |    |  |    |
|--|----|--|----|
| 1 Այբուրեն, տպագիր .....                             | 4  | 33* Աստուած .....                              | 36 |
| 2 Այբուրեն, ձեռաղիր .....                            | 5  | 34* Աստուածոյ մոմերը .....                     | 37 |
| 3* Չորս եղանակները .....                             | 6  | 35 Վարդերը .....                               | 38 |
| 4 Ի՞նչպէս է .....                                    | 7  | 36 Ծխան մաքրողը .....                          | 39 |
| 5* Դէպի ո՞ւր .....                                   | 8  | 37* Վարձքոյ կատար .....                        | 40 |
| 6 Երկու դասընկերները .....                           | 9  | 38 Ծառը .....                                  | 41 |
| 7* Հէ՛յ ջան լուսին .....                             | 11 | 39 Խելացի ծառան .....                          | 42 |
| 8* Կառախումը .....                                   | 11 | 40* Արեն է լեր .....                           | 42 |
| 9 Ո՞վ է տէրը .....                                   | 12 | 41 Սուս մի՛ խօսիր .....                        | 43 |
| 10 Ժիրացրին օդանաւը .....                            | 13 | 42 Զաղերը .....                                | 44 |
| 11* Մոյլ աղան .....                                  | 14 | 43* Կաքաւը .....                               | 45 |
| 12 Մուռ-Դղումը .....                                 | 15 | 44 Անասունները կը խօսին .....                  | 46 |
| 13 Ի՞նչ նիւթէ է .....                                | 17 | 45 Հիւանդ մացրիկին համար .....                 | 48 |
| 14* Նշենին .....                                     | 18 | 46 Լաւ դաս մը .....                            | 48 |
| 15 Փոքրիկ ստահակը .....                              | 18 | 47 Տան աքաղաղը .....                           | 49 |
| 16 Այսպէս ըրի .....                                  | 21 | 48* Կաղանդի առթիւ .....                        | 50 |
| 17* Միծեռնակին .....                                 | 22 | 49* Կաղանդը որ չի դար .....                    | 50 |
| 18 Լեզուդ կը կտրեմ .....                             | 23 | 50* Մանուշակը .....                            | 51 |
| 19 Խաղողի ողկոյզը .....                              | 24 | 51 Մանուշակի թաղարը .....                      | 52 |
| 20 Բարեկերթ տղան .....                               | 25 | 52* Միրուն եւ աղեղ քայրերուն<br>զրյացը .....   | 53 |
| 21* Տղուն աղօթքը .....                               | 26 | 53 Բնանակիր իշուկին խելը .....                 | 55 |
| 22 Աստուածամայրն եւ Յիսուս<br>մանուկը .....          | 27 | 54* Ինչո՞ւ իշուն տկաննշներն<br>երկայն են ..... | 56 |
| 23 Միսակ ճանճ կը սատկեցնէ                            | 28 | 55 Պարծենկոտ աքաղաքը .....                     | 58 |
| 24* Հրանդը .....                                     | 29 | 56 Ուզուը .....                                | 59 |
| 25 Բարեսիրտ պատանիները .....                         | 30 | 57 Ազուկուը .....                              | 60 |
| 26 Փորձը .....                                       | 30 | 58* Հասկերը .....                              | 63 |
| 27* Փերեզակը .....                                   | 32 | 59 Նորափթիթ վարդը .....                        | 63 |
| 28* Գարունն եկաւ .....                               | 32 | 60 Հօր մը գորուկը .....                        | 65 |
| 29* Զիւնածաղիկը .....                                | 33 | 61* Ուսանողին երգը .....                       | 65 |
| 30 Թէ ի՞նչպէս ծառերը դու-<br>նաւոր տերեւներ հազան .. | 34 | 62 Պէտք է իրարու օդնել .....                   | 66 |
| 31* Դաշտի վարդը .....                                | 35 | 63 Համբաւը .....                               | 67 |
| 32 Արդար պատիժը .....                                | 36 |  |    |

Մարտիրոսյան Տպարան



2013

4142

ՀՀ Ազգային գրադարան



NL0060826

## ԹԱՍԵԳՐՔԵՐ ՀԱՅԵՐԻՆ ԼԵԶՈՒԻ

- ՈՍԿԵԱՆ Հ. Հ., Շողակաթ (իմ Գիրքս) Այբբենարան-Ընթերցառան, գունա-  
տիպ եւ պատկերազարդ, Ա. տարի, Վեհննա 1929, էջ 64:
- Շողակաթ, Հայերէն Ընթերցարան, պատկերազարդ, Բ. տարի, Վեհննա  
1931, էջ 82:
- Շողակաթ, Հայերէն Ընթերցարան, պատկերազարդ, Գ. տարի, Վեհննա  
19030, էջ 82:
- ՎԱՐԴԱՆԵԱՆ Հ. Ա., Շողակաթ, Հայերէն Ընթերցարան, պատկերազարդ,  
Դ. տարի, Վեհննա 1930, էջ 92:
- Շողակաթ, Հայերէն Ընթերցարան, պատկերազարդ, Ա. տարի Ուսում-  
նարանի, Վեհննա 1930, էջ 108:
- ԱՅՑԱՆԵԱՆ Հ. Ա., Քերականութիւն աշխարհաքար կամ արդի հայերէնի:  
Վեհննա 1883, էջ 264, կիսլթ.:
- ԶԱԼՑԽՆԵԱՆ-ԱՅՑԱՆԵԱՆ, Քերականութիւն հայկազնեան լեզուի (գրաբարի),  
բարձրագոյն դասու 1885. 11. տպ., էջ 528, կիսլթ.:
- Նոյնը համառու ստորին դասու:
- ՅՈՎՆԱՆԵԱՆ Հ. Ղ., Ժաղիկ Ս. Գրոց, համառու բառարանով (Ընթերցարան  
գրաբար լեզուի, ստորին դասու). Վեհննա 1889, էջ 266, կիսլթ.:  
ԹՈՈՒՆԵԱՆ Հ. Թ., Հատընտիր ընթերցուածք ի մատենագրութեանց նախ-  
նեաց (ոսկեղարու), Ծնդարձակ ծանօթութեամբք: 2 հտր.
- Ա. 1891, էջ 22+461 կիսլթ.:
- Բ. 1910, էջ 31+575 կիսլթ.: